

ձևունհաս ըլլայ ըմբռնել գաղափար մը, անհաւատաւորի սիրով ու եռանդեամբ կ'աշխատի անոր վրայ մտօք, գործի ընելով զայն ընդարձակ կրթութեանց:

Երջանիկ ու գովելի է Եւրոպայ որ կը հոգայ վեհանձն ու մարդասէր հոգեով ընկերութեան ու մարդկութեան այս կարևոր պէտքերը: Չկայ Եւրոպայի մէջ ազգ մը, չըսեմ արժանաւոր քաղաք՝ որ չունենայ բաց ՚ի զանազան բարեկարգ մարդասիրական ընկերութիւններէ, նաև մունջ-խլից համար մասնաւոր դպրոցներ: Երանի թէ կարենայինք նոյնը ըսել Արևելից և մերձաւորապէս մեր ազգին ու մեր հայրենեաց համար. ո՛ր է մեր աղքատանոցն, ո՛ր անբանոցն, ո՛ր կուրից ապաստանարանն, ո՛ր մունջ-խլից դպրոցն, ո՛ր բարեկարգ հիւանդանոցն: Վասն զի եթէ ան-

հնարին է որ ամեն աղք ու ընկերութիւն չունենայ իր պակասաւոր անդամները, ապա ուրեմն նոյն ազգին կամ ընկերութեան ներկայացուցչաց կ'ընկալայ զանոնք հոգալու պարտքը. գիտնալու ենք որ աղքի մը բարոյական ու նիւթական յառաջադիմութեան նշաններէն մէկն ալ այս տեսակ կարգադրութեանց յաճախութիւնն ու կարգաւորութիւնն է: Չանան ուրեմն ներկայացուցիչք ազգիս, թէ որ անոր յառաջադիմութիւնն ու երջանկութիւնն է ստոյգ նըպատակին, ՚ի հաստատութիւն այսպիսի անհրաժեշտ կարևոր կրթարանաց. ժողովն հօն մեր հայրենեաց բարոյապէս կամ նիւթապէս կարօտ ու պակասաւոր անձինքը, և կ'ունենանք այն ատեն հիմակուրէն աւելի երջանիկ ու մխիթարական օրեր:

Ձ ԱՆ Ա Ձ ԱՆ Գ Ի Տ Տ Լ Ի Ք

Ջրհոր բանարս եոր մեքենայ. — Սմերիկացի գիտնական մը վերջերս նոր հանահարիզ կերպ մը հնարեց ջրհոր փորելու, ուրուն փորմը ըրին զանազան կողմեր և յաւջողեցան: Պատրաստութիւնն կը բաղկանայ պտուտակով իրարու վրայ ազուցած զանազան երկաթէ խողովակներէ, որոնք ըստ չափոյ խորութեան առ որ կ'ուզենք հասնիլ՝ երթալով կը բազմապատկին: Սյս խողովակաց առաջինը, այն՝ որ սահմանեալ է երկիրը փորելու, վերջին ծայրին վրայ պողպատէ սուր կէտ մ'ունի, և կայ վրան շատ մը փորելի ծակեր՝ ուսկից ներս կը թափանցէ ջուրը:

Գրեթէ քառասուն քիլոկրամի ծանրութեան կ'աւելնայ յաշորգբար իւրաքանչիւր խողովակաց վրայ, և այս միջոցաւ դիրտութեամբ կը մղուին հողոյն տակ: Երբ կը համարին թէ խողովակն հասած է աղբեր մաց ջրոյ երակի մը, պզտի ջրհան մը կը հաստատեն, և յայնժամ եթէ կայ ջուր՝ ՚ի վեր կը բարձրանայ ՚ի ձեռն ջրհանին: Գեղեցիկ զիւտ, ծախքն արժան, ամենապարզ ու ամենադիւրին:

Սյս մեքենայիս հնարողն ծախած ըլլալով իր գիւտն Պ. Նորգոնի Եւրոպացոյ, Նարչէնո Գ. իր իշխանութեան վերջին ամաց մէջ, Բարիզ կանչեց նոյն անձը, և գնացին մէկտեղ ՚ի Սէն-Քլոու ուր այս գրութեան փորձն եղաւ առաջի կայսեր: Ջրհորն փորուեցաւ կէս ժամու մէջ, տալով ՚ի

վայրկենի քսան լիտր ջուր, որ տեւեց անընդհատ բանի մը ժամ: Սյս ջուրն թէպէտ ամեն տեղ ու ամեն առթի մէջ կրնայ գործածուիլ, բայց աւելի ՚ի պտուտակով երբ շուտ ու առատ ջրոյ պէտք ունենան:

Նոր գործի սխալ դրամները ձանկարու: — Պ. Նարիէ նոր գործի կամ կ'իշու մը հնարեց մէկէն և անմիջապէս ձանկարու սխալ գրամները, որ պարզ է, տեւական և դիրին ՚ի գործածելու: Սեղանաւորն կ'առնու առ կը ձգէ հաշուարանին վրայ ոսկոյ կտորն. երբ պակաս գտնէ կշիւրը, կը պարտաւորէ զտէրը որ հօն ներկայ է, հատուցանել պակասը, և երբեմն ալ կ'արգելու մասամբ մ'այն անհամար սխալ գրամոց չըջանն, յորս զգալի նուազեցուցած են խաբէութեամբ ոսկոյն կշիւր, օտար նիւթեր խառնելով մէջը: Ա՛րքան որն կ'առնու առ կը տարբերի իր զգայականութեամբն սեղանաւորաց մինչև հիմա գործածած կշիւն, զորս գարձաւ նոյն ինքն Նարիէ հնարած է: Գործին շատ մեծ չէ, հազիւ ութ թթաչափ տեղ կը գրաւէ. և գարմանային այն է որ կշույն չեղման աստիճանը ելեկարութեամբ կ'իմացուի, և սովորաբար վայրկենի մէջ կ'անցընէ ընդ փորձ մխիթան կտոր ոսկոյ. չունինք տարակոյտ որ այս գործին մեծապէս օգտակար պիտի ըլլայ բոլոր սեղանաւորաց ու անրութեանց:

Նոր յուսանդր. — Լուսամեղրն՝ ինչպէս անունն իսկ կը վիայէ, գործի մ'է որ կը համեմատէ երկու լուսոց սաստկութիւնը: Քէպլէտ կային բազում զանազան լուսամեղր գործիներ, բայց Պ. Իվոն (Yvon) մօտերս հանձարաւոր, զիրին ու բնական նոր լուսամեղր մ'ալ հնարեց, հիմնեալ երկու լուսոց ձգած ստուերին վրայ, որուն փորձն և գործածութիւնը ամեն անդուշ ու մարդոյ հնարաւոր է:

Քէ որ կ'ուզենք իմանալ, օրինակի ազգաւ, թէ արդեօք այս թէ այն լոյսն կամ լապտերն աւելի կը լուսաւորէ, այսպէս ընելու ենք ըստ Պ. Իվոնի: Կ'առնուենք ձեռքերինս այցելութեան, խաղու կամ ուրիշ ինչ և է տեսակ թղթոյ կոտոր մը, երկու կը ծալենք զայն, այնպէս որ երկու երեսներն զուգահէճազօծ գան իրարու վրայ, և կը դնենք յոտին տախտակի մը վրայ, ուրոյ երեսաց մին գարձած ըլլայ այն լուսոյն զոր պիտի քննենք, և միւս երեսն ալ երկրորդ լուսոյն զոր պիտի բազդատենք առաջոյն հետ: Յայտնի է որ եթէ լապտերաց մին քան զմիւսն աւելի զօրաւոր ու լուսաւոր է, թղթոյն երեսաց մին աւելի կը լուսաւորուի քան զմիւսն և իր ստուերն կը ձգէ միւս կողման վրայ. իսկ թէ որ երկու լոյսերն ալ հաւասար են իրարու, այն առան երկու կողմանքն ալ հաւասարապէս կը լուսաւորուին ու կը վերնայ ստուերը: Ի գործնականին մօտեցնելու ենք աւարկային միոյ կողման լոյսն այնչափ՝ որ աներևութանայ ստուերը, և յայնժամ չափելով երկու լուսոյ աղբերց համեմատական հեռաւորութիւնը թղթոյն իւրաքանչիւր երեսէն, կը գտնենք լուսոց սաստկութեան տարբերութիւնը:

Սեպտեմբր տունկն. — Տնկարանք կը շանս մեծապէս ընդելացուցանել Եւրոպիոյ օդոյն Նոր-Արամադի մէկ տունկն, որ եթէ յաղողելու ըլլայ, մեծ շահ ու զիրութիւն պիտի ըլլայ սեւազեղ շինող արուեստաւորաց, որ կոչուի ծանօթ անուամբ Սեպտեմբր տունկ, (coriaria thymifolia, կամ plante à encre): Այս տունկէն կ'աճ հիւթն քիչ մը կարմրազոյն է, բայց յետ մէկ քանի ժամոց, սաստիկ սև գոյն մը կ'առնու, զոր մարթ է գործածել իրեն սեւազեղ առանց իրիք պատրաստութեան:

Այս սեւազեղոյն յատկութիւնն է որ սովորականէն աւելի նուազ կը կաշի պողպատէ գրչին, աւելի կ'ընդդիմանայ տարբարանական ազդակից և ժամանակին ազդեցութեանց: Կը պատմուի որ սպանիա-

կան տիրապետութեան ժամանակ, բոլոր հասարակ հրովարտականներն այս սեւազեղով պիտի գրուէին, վասն զի ուրիշ բնութեամբ սեւազեղն կրնար վնասուիլ ծովու ջրոյն ազդեցութիւնէն:

Թուարական խաղեր. Հաճոյական թիւ. — Հաճոյական թիւ կ'ըսուի այն արտադրեալը՝ որոյ թուանշանները նոյն ուզած թիւերն են բաղկանայ: Այս բանիս համար պէտք է գրիլ թուանշանները կարգաւ մէկէն մինչև ինը, ու թըր գուրս թողլով, և բազմապատկել այնպիսի թուով մը, որոյ արտադրելոյն թուանշանները ամենքն ալ ըլլան մեր ուզած թիւը: Այսպէս թէ որ ուզենք որ արտադրելոյն ամեն թուանշանները կարգաւ ըլլան 1, վերոյիշեալ թիւերը կը բազմապատկենք 9ով.

12345679

9

1111111111

Թէ որ ուզենք որ արտադրելոյն թիւերը ըլլան բովանդակ 2, կը բազմապատկենք նոյն թիւերը 18 ով, վասն զի այս բազմապատկիչ թուոյն գումարն է 9, և բազմապատկելոյն և բազմապատկողին աջակողման առաջին թուանշաններուն արտադրեալն կը վերանայ մեր հաճոյական 2 թուով, վասն զի  $8 \times 9 = 72$ . Նոյն է ըսել և հետագայ թուոց համար.

12345679

18

98765432

12345679

222222222

Եթէ ուզենք որ 3 թիւը ելլայ, կը բազմապատկենք նոյն վերոյիշեալ թիւերը 27 ով. վասն զի  $2 + 7$  կ'ընէ 9. և  $7 \times 9$  կ'ընէ 63:

12345679

27

86419753

24691358

353333333

Եթէ ըլլայ մեր հաճոյական թիւը 4, պէտք է բազմապատկել նոյն վերոյիշեալ թիւերը 36ով: Եթէ ըլլայ 5 թիւը, պէտք է բազմապատկել 45 ով: Եթէ ըլլայ 6 թիւը, պէտք է բազմապատկել 54 ով: Եւ եթէ 7 8 և կամ 9 թիւերը, պէտք է բազմապատկել 63ով, 72ով և կամ 81ով: